3) Ընդարձակութիւնը պիտի ըլլայ չափաւոր, ոչ շատ համառօտ և ոչ շատ երկար, այնպէս որ բարձրաձայն ընթերցումը առնուազն 20 և առ առաւելն 40 վայրկենի չափ տեւէ։

4) Քարոզը ոչ թարգմանութիւն պիտի ըլլայ և ոչ շատ մերձաւոր հետևողութիւն, այլ բնագիր գրուած մը։

5) Բնաբանը հարկաւ Ս. Գիրքէն առնուած պիտի ըլլայ և քարոզն ալ Ս. Գիրքի վկայութիւններով զարդարուած։

6) Նիւթը քրիստոնէական բարոյականին վրայ հիմնուած պիտի ըլլայ և միանգամայն քրիստոնէական կենցաղին օգտակար։

7) Լոկ աշխարհային և քաղաքական նիւթեր և գրուածներ ընդունելի պիտի չըլլան։

8) Քարոզութեան հոգին աւետարանական վարդապետութեան և Հայ. Ս. Եկեղեցւոյ աւանդութեանց համաձայն պէտք է ըլլայ։

9) Նիւթի ընտրութիւնը գրողներուն թողուած է, բայց կը խնդրուի որ տարբերութեան և նորութեան մտադրութիւն դարձուի, վասն զի միևնոյն նիւթով և նման բովանդակութեամբ քարոզներէն բնական է որ լաւագոյնը միայն ընդունուի, և մնացածներ մէկ կողմ թողուին։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Բացուած է բաժնեգրութիւն

1903—4 թ.

„ՀԱՆԴԷՍ ՀԱՅԱԳԻՏՈՒԹԵԱՆ“

ԵՌԱՄՍԵԱՅ ԹԵՐԹԻ ՀԱՄԱՐ

(Բ. Տարի)

Հանդէսը լոյս է տեսնելու տարեկան չորս անգամ, իւրաքանչիւր համարը առ նուազն 5 տպագրական թերթից (—16 էջ) բաղկացած։

Յօդուածները կը լինին Եւրոպական և հայ լեզուներով։

Բաժանորդագինն է Ռուսաստանում 5 ռուբլի, Գերմանիայում՝ 10 մարկ, Անգլիայում՝ 12 շիլ., Ֆրանսիայում՝ 12 ֆր. 50 սան.։

«Հայագիտութեան Հանդէս»-ին աշխատակցում են բազմաթիւ թէ հայ և թէ օտարազգի հայագէտներ։

Առաջիկայ 1903—4 տարեշրջանի 4 համարներում ի միջի այլոց լոյս են տեսնելու հետեւեալ աշխատութիւնները.

1) H. Hübschmann, Die altarmenischen Ortsnamen;

2) A. Meillet, Remarques sur la grammaire historique de l' arménien de Cilicie de M. F. Karst;

3) F. Karst, Das trilingue Medicinalglossar des cod. 310 der Wiener Mechitharisten—Bibliothek;

4) Agnes Finck und E. Gjandschezian, Brief des Photios an Aschot und dessen Antwort, aus dem Armen. übersetzt.

5) A. Merx, Armenisch—syrisches Glossar zu Eusebius Kirchengeschichte;

6) E. Gjandschezian, Ein Brief des Grigor Magistros an den Emir Ibrahim, herausgeg.;

7) M. Ghazarian, Armenien unter der arabischen Herrschaft;

8) Agop Manandian, Die neue Numerierung der in Kareneans Katalog verzeichneten Handschriften;

9) Գալուստ Տէր-Մկրտչեան, Փաւստոսի Զեռագրերը.

10) Մխիթար վարդ Տէր-Մկրտչեան, Մի քանի հին արձանագրութիւններ.

11) Ստ. Մալխասեան, Ուղղագրութիւններ Ղազար Փարպեցու պատմութեան և թղթի.

12) Ստ. Կանայեան, Սուրբ Էջմիածնի մատենադարանի ձեռագիր պատմագիրները։

Բաժանորդագրութեան համար պէտք է դիմել՝ Эчміадзинъ, Якову Манандяну, կամ՝ Մարբուրգ Էլվերտի հրատարակչական գրավաճառանոցը, հետեւեալ հասցէով՝ N. G. Elwert'sche Verlagsbuchhandlung, Marburg in Hessen.

ԱՐԱՐԱՏ

Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

ԱՄՍԱԳԻՐ

ԿՇԱԲՈՒՆԱԿԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵԼ ՆԵՐԿԱՅ

1903

թուին

բոլորովին կանոնաւոր կերպով.

ԲՈՒԺՈՒՆՈՐԴԳԻՆՆ Է { Ռուսաստանում 4 r.
Արտասահմանում 5 r.

Բաժանորդ կարելի է գրուել ապրիլից՝ 3 r.
յուլիսից 2 r. 50 կ.
իւրաքանչիւր համարը 50 կ.

Խնդրում՝ ենք Արժ. Գործակալներից յայտնել այն բաժանորդների ճիշտ հասցէները՝ հոգեւորական թէ աշխարհական, որոնք կարող են իրենք անմիջապէս կամ՝ մի ուրիշի անունով ծրարներ ստանալ փոստից։ Բոլոր այդպիսիներին «Արարատ»-ը կուղարկուի առանձին ծրարներով եւ առհասարակ նորա ցրումը կանոնաւորելու համար ամէն հոգ կտարուի։ Որ եւ է տրտունջ ունեցողները թող յայտնեն ուղղակի խմբագրութեան։

Հասցէն՝ Св. Эчміадзинъ, Типографическому Комитету

Արտասահմանի համար՝ Rédaction de la Revue „Ararat".
Etchmiadzine (Caucase)